

ԹԹՈՒՌՈՒՏ ԹԵ ԹԹՈՒԻ

ԵՐԿՈՒ օր առաջ հասաւ Հանրագյուտակ պօլսահայ ուսումնական և իւր աեսակէտով միակ օգտաշատ թերթը, որ իւր մի փոքրիկ զիտական ծանօթութեամբ մեզ առիթ կու տայ նորէն մէջ տեղ հանել ուսումնական բարի մը՝ բրուի անձիշդ գործածութեան իրն զիրը : Յարգելի Ղ. Բոլատ զուցէ մեզմէ ալ աւելի վրէմինզիր է ուսումնական բառու անձիշդ և սխալ գործածութիւններու վերջ տալու մասին : Իւր թերթին (9 յուն. 1899) մէջ ազնուալթեամբ կը սրբազրէ բրուն բրուուսի, զօր շատ անզամ գործածած է իւր ուսումնական թերթին մէջ . կը զրէ, ովէեր . Հ. Մ. Քաջունի՛ ածide բառին իւր հայերէն հոմանիշ կը գործածէ «բրուուս» բառը, բրու հասարակ անունն որոշելու համար, ինչ որ յարմար դատելով, մենց եւս կը հետեւինք այս մասին իրէն» Յարդ. Բոլատի իրաւացի հետեւին անշուշտ անօրինակելի չի մնար : Իրաւացի և ճիշդ սրբազրութեան ընդդիմապրելն պարսաւելի է, իսկ ընդհատառին ընդունիլ և հետեւին, փեցազնական և ծափահարելի վսեմնութիւն մը՝ Մենց եւս պիտի չամաշենի խոնարհելու և ընկունելու փոխանակ բրուուսի, բրու բառն՝ իթէ ընդդիմապրոզէ զօրեղ փաստեց ունենան համոզելու թէ պէտք է բրու գործածել ցան թէ բրուուս . Մեր պաշտպանած բառի մասին ունինք իւր ամենազօրաւոր փաստ մը՝ հայ քիմական բառերու մեծ հեղինակին Հ. Քաջունույ հետեւեալ վարդապետամիւնը . «Թրուուս. — Այս վերջաւորութիւնն տայ ի մեզ զիմաստ առաւելալթեան, որպէս ափոմ, աղմաւու, ծարաւ, ծարաւու. խաղաղ, խաղաղուս» : Աւստի և զբան ածide որ ածանցի ի յն բառէն ճակէ սուր, բրու, լաւ վարկայ

կոշել բրուուս, իւր բրուուրեամբ լի: Ուստի վերջաւորութիւնն եղեալ ի վերայ գոյական բառից, առնէ զնոսա ածականս, որպէս տեսաց վերագոյն: բայց երբեմն առնէ և գոյական, որպէս ի բառս պարզուտ, բառուտ . յորժամ յաւելեալ լինիցի մասնիկդ ի վերայ ածական անուան, որպէս են պարզ, բայց . այսպէս ալ բրու ածականին վրայ ուստ մասնիկն աւելցնելով կը կազմուի բրուուս գոյականը . Հմին. Տարրաբանութիւն Հ. Մ. Քաջ, հատ. Ա. Էջ 61 . Ներուի և մեզ, մեր կողմէն ուրիշ մի փաստ մէջ տեղ բերելու, զոր թէւ մի քանի անգամ յիշելու առիթն չենց փափուցած . այսինքն՝ առ այժմ բրու բառն երեք իմաստով կը գործածուի, նախ իրրեւ գոյական բրու քիմիական ածide բառ, երկրորդ իրրեւ ածական բրուս (տճ. Էջի), զոր օրինակ կ'ըսենք այս ինչ պատուվը բրու է, թթու ապրու, թթու նարինջ, և այն. երրորդ իրրեւ գոյական բրու (տճ. թուրչու), քացախի մէջ հնացած կամ քացախով ծծուած ուսիցի կանաչեղին մը, որ անտեսութեան մէջ կը գործածուի . ուստի այս երեք տարրեր նիմիթերը մի հականակալ բրու բառով իրարու հետ շշփոթելու համար, անշուշտ նիմիթի է ըստի՝ թէ ըստ Վ. Հ. Քաջունույ տրամարանական փաստին, յիշեալ առաջին գոյականը լաւագոյն է բրուուս բառով որոշել, իսկ երկրորդ բրու գոյականին (տճ. թուրչու), բրուենի [ինչպէս քաղցրաւենի] սեփականել, որով ածականն բրու կը մնայ միշտ բրու նշանակութիւնը : — Ազգային թերթերու, մատենագրաց և բառարաններու հեղինակաց մեծամասնութիւնը, տակաւին ըստ մեր նախկին թագավակէպի վարդապետութեան, բրու բառն անձգութեամբ կը գործածեն . փափարելի էր, ի սէր գիտական բառերու ճշդութեան և սրբազրութեան, կարեւորութիւն տալ այս հականառեալ բառին, և վերջականապէս որոշել ընդունելու կամ զմին կամ զմբան : Հ. Ա. Ե.

* Աւելորդ չենք համարեր յիշեւս՝ որ ուսուի գործածութիւնը իւր առաւելական իմաստ ոչ միայն նախնեաց զբութեան մէջ կը յիշուի, այլ

նաեւ ի գաւառաբարբառս, զոր օրինակ Տրապեզունի հայ գիւղացիք կը կոչեն՝ կաղնուս, ուր կաղնիք առաստութիւն կամ անտառ մը կամ :